

Ուշ գիշեր էր: Լուսնակ, պարզկայ, չէքեաթային գիշերը: Գեղջկական պարզուկ օջախից հիւրերը հետզհետէ բաժանուեցին եւ ես չոնդուրի քաջը, դիւրեկան, անոյշ լարերի տպաւութեան ներքոյ մտայ Մորթէոսի գիրկը:

Լուսածէ գին ճանապարհ ընկայ գէպի վերին-քօնարք, ժողովրդական նոր երգեր ձեռք բերելու եւ գեղջուկների կեանքը նկարելու ջերմողով տողորութան:

Վինանա, 27 Մարտ 1924: ԱՐԱՐ ԵՐԵՄԵԱՆ



## ՀՅՅ ԲՓՃԿԱԿԱԾՆ ՉԵԹԱԳԻՐՔ

ԲՓՃԿԱՎՐԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՎԵՆՔԻՆ

Հայ բժշկական ձեռագիրներու հնագոյն՝ վենետիկի Միհմարեան վանքին սեպհական գագիկ-Հեթուման բժշկարանը ծանօթացնելէս յետոյ<sup>1</sup>, կարեւոր կը համարիմ յիշատակել նաեւ Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միհարանութեան Մատենագարանին բժշկարանը, որ ժամանակակից է առաջինին:

Անոր գրչութեան բուն թուականը յայտնի չէ. բայց Յիշատակարանը՝ որ Օշինի որդի Հեթումին անունը Կ'արձանագրէ, թոյլ կու տայ մեղ հետեւցնել, թէ 1294—1307ի ժամանակամիջնին<sup>\*</sup> կը վերաբերի այն, ինչպէս են-

թագրած է արդէն Մեսրոպ վարդապետ (այժմ Եպիսկոպոս Էջմիածնի), որ 19 յ 9 Արարատին մէջ (էջ 590), հարեւանց տեղեկութիւն մը հրատարակեց այս ձեռագիր մասին:

Անոր ծաւալը կամ պարունակութիւնը չէ սակայն, որ կը շահագրգուն զիս այժմ, այլ մէջը գտնուած երկու թերթ պատկերները, որոնց գունաւոր նմանահանութիւնը բախտ ունեցած ստանալ, շնորհիւ երուսաղէմի Պատրիարք Դուրեան Ամենա. Եղիշէ Սրբազն Աբքայիսկոպասին, որուն հրապարակաւ կը յայտնեմ իմ երախտապարտ շնորհակալութիւններս:


Մեսրոպ վարդապետ 1909ին կը գրէր նաեւ, թէ այս Զեռագիրը կը պարունակէ Միհմար Հերացիի Հեթմանց Միհմարութիւն աշխատութիւնը, բայց պակասաւոր, զօր յետոյ լրացուցած է նոր զրիչ մը:

Բուն ընդորինակողին յիշատակութիւնը կորսուած է կ'ըսուի, եւ ձեռագրին մէջ կը կարդացուի միայն երկու համառօտ յիշատակութիւն, որուն առաջինն է:

“Տէր Յիսուս վայելել տացէ զբժշկարանն մեծի եւ բարեկացու իշխանին Սեւատաւասին Հեթման՝ որդուոյ Աւշնի բարեպաշտի:”

Իսկ երկրորդը՝ որուն լուսանկարն ալ կը ներկայացնեմ է:

“Յիսուս Քրիստոս որ քժիշկլի եւ հոգոց եւ մարմնոց, | բըթըշկեա զվէլր հոգույ եւ մարմնոյ ծա | ուային քո Հեթման սեւատաւասի որդուոյ | Աւշնի, եւ զեզ վատը յափտեանս. ամեն:”



<sup>1</sup> Յառաջական, 1923 թիւ, Յունուար եւ Փետրուար:

\* Մնացի աւելի հաւանական կ'երեւայ Յիշատակագրին ակնարկած “Հեթում սեւատաւու որդի Աւշին համարի Ներկու Լամբրանցոյ Եղապար Հեթում սեւատաւու որդի Օշին, զօր կիլիկոյ Պատմէը կ'ա-

նուանտ “այր զգօն եւ մեծիմաստ եւ գրագէտ յոյժ” (Միհման, էջ 80): Օշին Վախճանեցաւ 1175ին թողով Եղիշանութիւնը անվանիկ որդուոյ Հեթման. սա Եղիշեց Լամբրանի երեւ Սեբաստոս մինչեւ 1201, երբ Խաղաղորդին կալմանաւորուեցաւ եւ ապա կրօնաւորեցաւ

Օշնի որդի Հեթումը, որ Լամբրոնի իշխան էր, Սեւանստանութեան՝ այսինքն մարտածախտութեան պաշտօնն ընդունեց, իր Հօրը մահէն յետոյ, դէպի 1294—1307 թուին, ուստի Մեսրոպ վարդապետ շատ իրաւունք ունի ենթագրելու, թէ այս ձեռագիրը ընդորինակուած պէտք է ըլլայ, այս թուականներուն միջեւ:

Ուշադրութեան արժանի է սակայն, թէ Վենետիկի Վանքին Չեռագիրն ալ, զոր ծերունի Վարդ Մըրտիշցի գրած է Հեթում Կոռիկոսեցւոց համար, կը կրէ 1294 թուականը, որով կրնանք ըսել թէ երկու ձեռագիրները միաժամանակ

ֆրանսերէն աշխատութիւն մը, որ մեծ հետաքրքրութիւն շարժեց:

Երուսաղէմէն ստացած տեղեկութիւններուս համաձայն, սյն պատկերները, որոնք ամենախակ կերպով գծուած են մագաղաթեայ թերթերու վրայ, վերջէն ագուցուած պէտք է ըլլան բժշկաբանին մէջ եւ կը ծառայեն իր պահպանակի մաս:

Խոնաւութենէ մի քիչ եղծուած թէեւ, սակայն անվթար կը պահէն իրենց գոյները, զորս գժբախտաբար կարելի չեղաւ որոշել լուսնկարներուն մէջ:



Ա. Պատկեր:

Ընդօրինակուած են, կամ Երուսաղէմինը քիչ յետոյ:

Բայց այս վերջինը կարեւոր ընծայողը, ինչ պէս կանխաւ յայտնեցի, իր պարունակած երկու թերթ պատկերներն են, որոնց մասին վերջերս առիթ ունեցայ Պարիսի Société française d'histoire de la Médecineի նիստին կարդալու,

չեն ստուամբ եւ վախճանեցաւ նաև սորէն ընդ 1212—1218 տարիներու (Սիս., էջ 83): Ակնուայի գեղանկար Աւետարանը Կօրինակուէր 1193ին ի վանս Սկեւոյ առնվեր անմասոյց ենրդիս Լամբրոնի, որոյ տիրէ սարեւացաւ Սեբաստիա չեթում, նարազատ նղայր սորա (Ներսիսի, անդ, էջ 82): Խնչու նոյնացնել սեբաստոնը մարտածախտին հնտ:

Ուստի Զեռագիրն օրինակուած Ալառու է ընդ մէջ 1175—1201 տարիներու: Իր նուուննը պատճառաւ շատ հնտացրրական է զիսնալ բովանդակութիւնը:

Խնչու նոյնացնել սեբաստոնը այդուն համար:

Առաջինը կը ներկայացընէ չորս բժիշկ խոնաւուն եւ լուրջ դէմքով, ոտքի կանգնած եւ հագուստով մը, որ փոքր ինչ արարականը կը յիշեցնէ, բայց կը տարրերի անկէ: Գլուխնին կը կրեն տիսակ մը ծածկոց երկայնատառն ծոպերով, որոնք օդին մէջ կը տատանին:

Առաջինը այս բժիշկներուն եւ երրորդը իրենց ծոպերը ունին աջ ուսի վրայ, մինչ երկրորդն ու չորրորդը ձախ ուսի վրայ:

Առաջինն ու չորրորդը անմօրուս են եւ դէմքով աւելի երիտասարդ, մինչ միւսները ունին իրենց մօրուքը սրածայր:

Չորսն ալ գունաւոր եւ խայտաբղէտ վերաբերաներ հագած են, իրարմէ տարրեր գոյներով սակայն, թերեւս այդու իրենց աստիճանաւորութիւնը որոշելու համար:

Բոլորն ալ թեւելնուն վրայ ունին սկզբից տեսակ մը բազկազան, դարձեալ տարբեր գոյներով, այս ալ գուցէ աստիճաններու տարբերութեան իրր նշան: Չորս ալ ձեռքերնին բան մը ունին, յայտնի չէ թէ ի՞նչ է, եւ միայն երրորդին քով կ'որոշուի թէ դեղասրուակ մը ըլլայ այն:

Երկրորդ պատկերը՝ կը ներկայացնէ երկու անձ տարբեր հագուստով, բայց առաջին պատկերին մէջ տեսնուած գլխանոցներով. ասոնց մէկը՝ հաւանաբար բժիշկը, սեւ հագուստով կանգնած է հիւանդի մը քով եւ աշ

խուզութեան դասախոս ոլրով. Կազանովան որ պատիւ ըրած էր ինձ պատասխանել հետեւեալ գրով:

«Mon avis est que les personnages représentés sont des Chrétiens et que leurs coiffures ne sont pas des turbans (ceux-ci étant réservés aux musulmans). Ce sont plutôt des Koufiehs comme celles qu'on porte encore en Syrie; on en entoure la tête et les bouts sont flottants sur les épaules.

«Quant aux ornements dorés sur les bras, je n'en puis rien dire.



Բ. պատկեր:

Ճեռքովը կը զննէ անոր բազկազարկը, հիւանդը անկողնի մէջ կիսով պառկած է եւ կը դիտէ բժիշկին դէմքը: Միւսը՝ որ բժիշկին օգնականը ըլլալ կը թուի՝ կանգնած է հիւանդին ոտքերուն կողմը, ճեռքը բոնած է առարկայ մը, որուն մէջ թերեւս կը գտնուին արիւն առնլու համար պէտք եղած բաները:

Աւելորդ է ըսել, թէ այս պատկերները աւելի հին են քան ճեռագիրը, եւ թէ բնաւ հայկական չեն, ինչպէս նրուսաղէմ այցելող եւ այս պատկերները տեսնողներէ ոմանք կարծել ուղած են:

Ասոնց մասին կատարեալ տեղեկութիւն մը առնլու համար հայագէտ Պ. Գր. Մակլերի միջոցաւ դիմեցի Collège de Franceի հա-

«Les personnages de la seconde miniature, un médecin et son aide auprès d'un malade sont aussi des Chrétiens. Les médecins ont été presque toujours des Chrétiens et des juifs (les dhimonis).»

9 mai 1923.

Cazanova.

#### Թարգմանութիւնը՝

“Կարծիքս այն է թէ ներկայացուած անձերը քրիստոնեաներ են եւ թէ իրենց գլխանոցը փատտոց չէ, զի սա միւսլիմաններու է յատուկ: Ասոնք աւելի կութիէներ են, նման անոնց զորս դեռ այժմ կը կրեն Սուրբից մէջ, անով կը շրջապատէն գլուխը եւ ծալրերը առկախ ու ծածան կը թողուն ուսերու վրայ:

“Գալով անոնց բազուկներուն վրայ տես-  
նուած ոսկեղարդ կիտուածներուն, բան մը չեմ  
կարող ըսել:

“Երկրորդ պատկերին անձերը, բժիշկ մը  
եւ իր օգնականը հիւանդի մը քով, անոնք ալ  
քրիստոնեաներ են: Բժիշկները գրեթէ միշտ  
քրիստոնեաներ եղած են եւ Հրեաներ (Դիմո-  
նիմները):”

9 Մայիս 1923:

Կազմակերպության գլուխական պատկերի մասին առաջարկություն

Ուստի, Պրոֆ. Կազմակերպության այն յայտա-  
րարութեամբ պատկերներուն անձերը քրիստո-  
նեայ կամ հրեայ բժիշկներ են Սուրբական, որով  
հիւանդանութեամբ արդարեւ այդ կողմերու հին ատենի  
բժիշկները ընդհանրապէս քրիստոնեայ եւ Հրեայ  
էին, ինչպէս բժշկական պատմութիւնն ալ կ'ա-  
ւանդէ. բայց մոռնալու չենք թէ մահմետական  
Արար բժիշկներ ալ պահան չեին անոնց մէջ,  
թէեւ թուով շատ ալենշան:

Երուսաղէմի վանքէն ինձ հաղորդուած տե-  
ղեկութիւն մը կ'իմացնէր, թէ առաջին պատ-  
կերին մէկ դէմքին վրայ Բագալատ եւ մէկին  
վրայ ալ Գաղղիանու գրուած է եղեր, այսու  
անգամ մ'ալ կը հաստատուի այն ենթագրու-  
թիւնը, թէ ամէն ազգ ուզած է իրեն սեպհա-  
կանել բժշկութեան այս երկու նշանաւոր հայ-  
րերը, զանոնք իրենց յատուկ ազգային տարազ-  
ներու մէջ նկարելով, այդու թերեւս զգացնելու  
թէ բժշկութիւնը հայրենիք չունի:

Այսչափ միայն խօսելով առ այժմ այս  
պատկերներուս մասին, ուրախ եմ որ ատոնք  
անվթար կը պահպանին 13րդ դարու վերաբերող  
հայերէն ձեռագիր բժշկարանի մը մէջ. այդ  
պատկերները հետաքրքրական են, անոնց ներ-  
կայացուցած հագուստը (Costume) ըստ իսկ ժա-  
մանակին յատուկ բժշկական պաշտօնական տա-  
րափն էր, այդ դարերու հայ բժիշկներն ալ ար-  
դեօք նոյնը կը հագուէին:

Պարիս, 1924 Փետրուար:

ԴԿԸ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՂԻՉՈՍԵԱՆ



## ՅՈՒԹԵԿ ՀԱՅԵՐԻՆ ԶԵՄԵԴՐՈՑ Ս. ՆԵԱՆԻ ՎԱՆՈՒՑ Ի ՍԵՐԱՍՏԻՑ

(Տիս ՀԱ. 1923, Էջ 69:)

4.

### ԵՍԱՅԻ ԵՒ ՄԱՍՈՒՆՔ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

ԺԴ Պար:

ԹՈՒԴԹԹՅ 220: — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 25×17: —  
դրութիւն՝ երկան: — ՏՈՂՔ 29: — ՆԻԽԹ՝ թուղթ:  
— ԿԱԶՄԱԿ վայտ կաշեպատ: — ՄԱԳԱՂԱԹԵԱՅ ՊԱՀ-  
ՊԱՆԱԿ նրկու կողմերը երկերու թերթ, Մեսրոպան  
երկաթագրով Աւոտարանի հատուածներ: — Հանգա-  
մանք՝ լաւ: — ԳԻՐ բուրգիք: — ՎԵՐՆԱԳԻՐՅ կարմիք  
թանարով: — ՍԿՃՐԱՍԱԼԱՔ և ՀՈՒՄԱՆՑԱՋԱՐԻՔ  
սիրուն: — ԿԻՍԱԽՈՐԱՆՔ էջ 5, 117, 307: — ԳԻՐԸ,  
ՏԵՂԻ, ԺԱՄԱՆԱԿ՝ անձանօթ: — ՍՏԱՑՈՂ չեթում բա-  
րուն: — ՏՆՎԵԿՈՒԹԻՒՆ՝ Սեփականութիւն Ս. Նշանի  
վանուց:

#### Մատեանս է՝

1. Էջ 5—118, ՄԵՐԴԵՐԵՐԻՆ ԵՐԱԿԱՆ:  
2. Էջ 119—304, ԺԲ. ԲՈՒՆԻ+ ՊԱ-  
ՐՈՒ (Կարգն Նման թ. 3ի):

3. Էջ 307—393, ԳՈՒԾՔ առաքելոց եւ  
էջ 397—440, Եօթն թուղթք կամ ողիկեայք:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ (Էջ 305). Փառք քեզ  
կոնայ քող արեգաստն, արարիչ Կիսաղնդի եւ  
Գեմեարի: Արդ ով մանկունք զաւըը եւ զա-  
ռաւինի ոգին յաստուածաւէր ծնողացն բողո-  
ծեալ զպանծալի բարուն զշեթումն եւ զծնողս իւր  
եւ զպանին (օ) մարուր ողուղ զեղբացն իւր եւ  
զքոյրն զփոխեցեալսն յաստեացսի յաւիտենական  
կեանսն յիշեսնիք ի Տէր Յիսուս. ամէն:

5.

### ԳԻՐՔ ՍՈՂՈՄՈՆԻ

ՌԿԶ = 1617:

ԹՈՒԴԹԹՅ 179: — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×11.5: —  
դրութիւն՝ միասին: — ՏՈՂՔ 15: — ՆԻԽԹ՝ թուղթ:  
— ԿԱԶՄԱԿ վայտ վրայ: — ՄԱԳԱՂԱԹԵԱՅ ՊԱՀ-  
ՊԱՆԱԿ շոնի: — ՀԱՎԳԱՄԱՆԱՔ մզլուած, ցեցակն:  
— ԳԻՐ ին բուրգագիք: — ԺԱՄԱՆԱԿ՝ ին զրշութեան  
անձանօթ: Մողնը 1617: — ԳԻՐԸ անձանօթ: — ՏԵՂԻ  
անձանօթ: — Տէր այժման Ս. Հրեշտակապետի վանքը:  
— ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻԹԻՒՆ թղ. 357:

Մատեանս է Սողմնի Առակաց, Իմաս-  
տունիւն, ԺԱՄԱԿ եւ ԵՐԵՒԵՒՆԻ գրքերը, մէկ  
հատորի մէջ. սկիզբէն միայն կը պահանի քանի  
մը թերթ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ («Փառք ի թուականիս  
Հայոց ՌԿԶ. ամէն նորագեցաւ առակա Սողմնին  
... ձեռամբ անարժան ... բռոպիճան սարկաւագիս,  
յերկրի ... մը այլ ընդ հովանեաւ (կտրուած է):